

սերմերուն բազմակարիկ պտուղներն: Բայց այս
օգուտն կարելի է յուսալ, եթէ անցն ալ ուզէ
միանգամայն վարձատարել թափուած քրտիքներն,
որուն սակայն ժխտական ապացոյց կը համարինք՝
անսով երթին երեքամեայ ըլլալն:

Հ. Գ. Մ.

Գ Ր Ա Վ Ա Ն

ՀՈՆԳԵՍ ՄՐՔՆԵՆՈՎԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՆ Ի ՉՄԻՐՆԵՆՍ ԿՏՈՎԻՆ

Ճուշտ 14/26 ին եկեղեցական եւ աշխարհական դասէն ի մի ժողովուած պատկառելի բազմութեան առջեւ կատարեցաւ ի Կ.Պոլիս՝ ազգային գրականութեան յառաջդիմութեան արգեամբ ցանկացող բարեխիշատակ Իզմիրեանց Նոր Մեկնեանսայ կասկին գործադրութիւնն: Ինչպէս Արեւիկ օրագրին (Թիւ. 1360) ընդարձակ յօդուածէն կը տեսնեն ընթերցողք, այս տարի մրցանակաբաշխութեան արժանանալու ընկեր՝ զգալի յառաջդիմութիւն տուաւ ազգային ուսումնասիրութեան զարգացման, վասն զի Յաննատորովին ներկայացաւ երկասիրութեանց գրելիք բոլորն ալ կը զբաղին ընդարձակագոյնս հոյս յընտանիւնրով, որ են հետեւեալներն.

1. Հայոց Բիշէ անուան (ձեռագիր) երկասիրութիւն մը՝ Պ. Իսահակ Յարութիւնեան:
2. Պատմութեան Պարտիկոնայ 1600 էն 1880 տարիներու, (ձեռագիր) Վրթանէս Էֆ. Փափագեան:
3. Արեւիկայի Բարբառ, «Չոկերի լեզուն, (տպագիր) 1882ին. Պ. Սարգիս Սարգսեանց:
4. Հայաստանի Կեանք, (ձեռագիր) Յարութիւն Էֆ. Մեկնքն Տուտուխեան:
5. Խառն Կարգիքի Երեւան-Ստամբուլ, Ղազանձեան Կիր. Էֆ:
6. Ռուսական Հայոց Պատմութեան, (ձեռագիր) Մարգարէ Էֆ. Աղաբէգեանց:

Այս վեց երկասիրութեանց մէջէն մրցանակն (600 ռուբլ.) առնելու արժանացաւ Պ. Յարութիւնեանի՝ «Հայոց Բիշէ», անուն երկին: — Ի սրտէ խնդակից ըլլալով յարգոյ Հեղինակին կը բազմաթիւ որ ընդ փոյթով տպագրութեամբ ի հրատարակել էլէ իւր այս, եթէ չենք սխալիր, երախտարկը: — Մենք առ այժմ՝ առաջիկայաց չունեննալով գրութիւնը, չենք կրնար որոշ ըսել թէ որչափ ստուգութիւն ունի՝ «Հայոց գրերուն» փոխադրոյի եւ կամ յատուց ծագում ունենալուն, եզրակացութիւնն: Կարեւոր խնդրոյս

նկատմամբ կան, կարծենք, ըլլալու ինչ ինչ նկատողութիւններ. վասն զի արդէն 1864ին Փրեզ. Միլլեր՝ Վերնակայն (Sitzungsberichte) կը վարձագրութեանց զայս. բայց «գերման արեւագիտաց ընկերութեան պարբերականին» մէջ՝ Հիւրըման՝ օգնականութեամբ չորս հայ երիտասարդաց (որ են՝ Գէորգ Աւուլեան Տփղիսցի, Պոլոս Պեղիեան Կապարովկացի, Յովսէփ Պատմութեան Փոքր-Աօխցի, Սարգիս Սոյիկեան Խարբերոյցի) եւ Գարգիթաուզէն (Gardthausen) հնագրին (paleographie) ձեռնաստութեամբն՝ նոյն տարրոտի կարծեաց հիմնական հերքում մը գրած է՝:

Գ Գ Ր Ա Յ Ա Վ Ա Ն

ՏՈՐԻԿԵՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԵՐ ԵՒ ՄՐՔՆԵՆՈՎԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԻՒԹԱՐԵԱՆՆ ԿԻՆԵՆԱՏՈՒՆՆ Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ճուշտ ամիսը գրելիք ամէն տեղ զարդոցներուն մէծ երբման եւ յուզման ժամանակն է, աշակերտք, ուսուցիչք եւ վարիչք որոի բարեխիշատի կը ջանան իրենց տարեւոր վաստակոց արդիւնք ցուցնել, եւ ծնողք ու հասարակութիւնն անկողութեամբ իրենց մտադրութիւնն այս մրցմանց կ'ընծայեն, որովհետեւ իրենց գերգաստանին՝ իրենց հասարակութեան պապաւ իրաւամբ անկէ զուտակել կ'ուզեն, ասոր համար ալ իւրեան բազմութեամբ աստեական հանդիսին կը վազեն. յաղթական ելլողներուն վարձատրութեան ականատես ըլլալով՝ յուրեմութիւն պատկերաց, ի գրգիռ եւ յորդոր այլոց: Մենք այս անգամ, թէ եւ քիչ մը ուշ, այս թերթին մէջ քանի մը տող կը նուիրենք ի մասնաւորի այն զպայտական պայքարին, որ մեզի աւելի մերձաւոր է եւ մեր մտազրութիւնն աւելի կը գրուի, կ'ուզենք բովմը մեր ի կոտանդան պոլիս վարած վարձարանին այս տարի կոտանդանութեանց ու մրցանակաբաշխութեան, բայց ըստ կարի համառօտի անցնելով, որովհետեւ նոյն միայն բազազարին հայկական ու զարդեական արդէն ժամանակին անոնց վրայ բաւական ընդարձակ խօսած են:

Սայն վարձարանին հարցուփորձի սրտք Յուլիս 9ին (չ. տոմ.) բացուեցաւ եւ անընդհատ վեց օրուան մէջ՝ օրը 10 ժամ նիստ ընելով՝ ուսուցչաց, վարդապետաց, ծնողաց եւ ուրիշ ուսումնասեր անձանց աւջեւ մտնոր ու խառնի քննուեցան զսու զսու բոլոր աշակերտներն իրենց սորված ամէն գիտութեանց ու լեզուաց մէջ: Իբրեւ նոր բան հետա-

1 Zeitschrift der deutschen Morgenländischen Gesellschaft XXX.
2 Յաննատորովին Յայտարարութիւնը տես ծանկին երկերոյ երեսը:

քրքրաշարժ եղաւ Սղազարութեան (sténographie) քննութիւնն: Այս ուսումն երկու բարձրագոյն դասերը վեց ամիս ստիպած էին Տիւրքիայէ գաղղեացուին ոճնին, եւ քննութեան ատեն մեծ յաջողութեամբ ընթացիկ կարգացին նոյն յանձն գրութեանը, եւ արագութեամբ բերցին իրենց առաջարկուած խօսքերը՝ ըուրի մէջ իբր 60 քառ. դրեքով: Սղազարութեան այս ոճը հայերէն լեզուի մէջ յարմարողանայ պակաս դրեան ստեղծելով, եւ հանդիսութեան օրն աշակերտներէն մէկն այն նորահասարակութեամբ հայերէն բանաստեղծութիւն մը կարգացաւ:

Եօթներորդ. օրն ապարդիվ մէջ մտան վարժարանին՝ Նախկին աշակերտներն, որոնց ընկերութեան կազմութեան վրայ աղքէն ուրիշ անգամ խոսած էքք: Ամբողջ իրենց վարժարանին յաստիպ եւ անօր բարգաւաճութեան նախանձանիւնդիր՝ որու շարժանքն այն տարի մեծագոյն մրցանակ մը տալ բարձրագոյն գատուն այն աշակերտին, որ իրենցմէ առաջարկուած նիւթովն մէջ քաղաքային հանդիսանայ: Այս տարի առաջարկեցին ուսուցիչան—առ. եւ արաբական խնդիրներ, զորոք բարձրագոյն գատուն բոլոր աշակերտներն զբով հաւասարակէ լուծած դիպուով, անոնց մէջէն քաղաքային որոշելու համար՝ նախկին աշակերտներն մանազնականներէն իրաւուն տիր առեան մը կազմեցին, եւ բազմութիւ հանդիսականաց առջև գանձեց բոլոր թխաբանութեան ու զրահաչուի մէջ երկար ու մանր քննեցին:

Ետևն 22ին կատարուեցաւ գարգազական Տառնի վերջին հանդէսն, որուն մէջ հրապարակաւ յայտարարուեցաւ Եօթն օրուան երկար հարցոյն փորձին էլքը: Այս հանդիսին համար վարժարանին ընդարձակ պարտիզին մէջ բազմութիւ գործերն կը ծիփային, եւ առաջատաներով արեւեկ պատսպարուած եւ վրայելակալ գարգարուած պատշաճաւոր տեղ մը, որուն յետագոյն կողմը գեղեցիկ թխաբանական բեմ մը բարձրացած էր, հապառար արանց եւ կոնտանց բազմութիւն մը կուտեցաւ, որուն մէջ կը նշմարուէին ամեն կարգէ եւ ամեն ազգէ բարձրաստիճան եկեղեցականք, Օսմանական պետութեան պաշտօնատեսաբար եւ բազմութիւն ուրիշ աւագանոյն: Հանդիսին աւելի շքեղութիւն տալու համար ինքնույժար մտադրջ իւր օժանդակութիւնը երեւցաւ, որուն նախագահութեանն այս հանդէպ կը կատարուէր, երաժշտասիրաց ակումբը (cercle philharmonique), որուն հիմնադիրը վարժարանին նախկին աշակերտներէն մէկն եղած է եւ աշակերտներէն շատերը անօր կ'անգամակցին: Երբ որոշեալ ժաման գերերը շնորհիւ Սղազարուան կաթողիկոս երեւցաւ, որուն նախագահութեանն այս հանդէպ կը կատարուէր, երաժշտասիրաց ակումբն սկսաւ իր գործիչներէն հնչեցնել, եւ աշակերտներէն մէկն հայերէն գրաբար լեզուաւ գերերը շնորհիւ կաթողիկոս տղուանէն ետեւ՝ աշակերտները քսիկ մը ներկայացուցանէր բրին, նախ հայերէն լեզուաւ: Անտակ որքով թատերային երեք արտաւանով, յետոյ տանկերէն լեզուաւ Պեպլեկ մտնու կատակերգութիւնն երկու արտաւանով, եւ վերջապէս զպղիւրէն լե-

զուա Բառն սորիկան կատակերգութիւնը: Մէջ ընդ մէջ աշակերտները պարագային համեմայն հայերէն, տաճիկերէն, գաղղիերէն ու գերմաներէն լեզուաւ ճառեր կ'օտեցան, հայերէն տաճիկերէն ու գաղղիերէն երգեր երգեցին, եւ շորս Թեոք Գաշնակ զարին: Իսկ երաժշտասիրաց ակումբն մեծ ծաղաբանութեամբ ընտիր կողորհի հնչեցնելով՝ միջոցներ կը լեցունէր: Հանդիսականաց ծափահարութիւններն անվերջանալի էին՝ թէ փորձիկ լայց ծաղաբ քերասանաց եւ թէ արչաւանկ երաժշտաց համար:

Վերջապէս Մրցանակները բացուեցան, որք մեծաւ մասամբ գեղեցկակազմ՝ մեծահատոր մաստաններ էին, եւ նախ պատկերացաւ Գրքարանիւնեան Յովհաննէս արևերտը՝ Բարի վարուց մեծ ժառանգէն ընդունելու: Եւ Գերերը շնորհակցուն իւր շնորհած պատուոյ շքանշանն անոր կ'ընդր կուխելով: Ետքէն Միջհան Նաղապանեան նշանաւոր փութաշանութեան համար ընդունեցաւ Միարանութեան Ընդ. Ս. Աբրահամ Գեբը: Այսպէս Արքեպիսկոպոսին շնորհած մրցանակը Գերերը շնորհակցուն հայկաբանութեան համար ալ մրցանակ մը շնորհեց, որուն արժանացաւ Կոստան Մուրատեան աշակերտը: Իսկ նախկին աշակերտներն իրենց մեծագոյն մրցանակն ստիպելու յիշեալ Գրքարանիւնեան Յովհաննէսին, որ իրենց ըբո՞ ընտնութեան մէջ քաղաքային հանդիսացած էր: Անիկ ետքն առուանեցան զպտղաբանս տաճան զինպան ճիւղերուն համար արուած իբր 200 մրցանակները: Մեք այս անգամ այն պատակալները միայն յիշեք՝ որոց անունն աւելի յաճախ յուրեցաւ: Որքն ընդունեցան՝

ԱՐԱՐԱՅՈՒՅՍ ՓԱՄԻՆ

Կոստան Մուրատեան. Ա մրցանակ կրճագիտութեան, Ա Հայերէն լեզուի, Ա Գաղղ. լեզուի, Ա Գերմաներէն լեզուի, Ա Պատմութեան Հասակակցուց, Ա Բնական պատմ. — Բ մրց. զատմ. Օսմանեանց, Բ Աշխարհագրութեան, Բ Ազգային պատմ., Բ Բնագիտութեան, Բ Թուաբանութեան, Բ Տաճիկերէն լեզուի:

Յովհաննէս Գրքարանիւնեան. Ա մրց. զատմ. Օսմանեանց, Ա Ազգային պատմ., Ա Աշխարհագր. Ա Բնագիտ., Ա Թուաբանութեան, Ա Գրաբանութեան, Ա Երկրագիտութեան. — Բ մրց. կրճագիտութեան, Բ Հայերէն լեզուի, Բ Գաղղ. լեզուի, Բ Գերման. լեզուի, Բ Պատմ. Հասակակցուց, Բ Բնական պատմ.:

Յուսիս Մածմոյնի. Ա վայելչագրութեան, Ա Գծագրութեան, Ա Գրաբանութեան, Բ Երկրագիտութեան, Եղիակ շահման. Ա Տաճ. լեզուի, Ա Պատմութեան, Օսմ., Բ վայելչագրութեան:

Գ ՏԱՐԻՆՆ ԸԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՄԱՎ

Միկոյան Նապոլեոնեան. Ա մրցանակ կրճագիտութեան, Ա Հայերէն լեզուի, Ա Տաճիկերէն լեզուի, Ա Գերման. լեզուի, Ա Պատմութեան Օսմանեանց, Ա Աշխարհագր., Ա Գծագր. — Բ պատմ. Ետևայ. Բ Աշխարհագրութեան:

Պոզոս Օստոյնոնեան. Ա մրց. Թուաբանութեան, Ա Երկրագիտութեան — Բ մրց. կրճագիտ. Բ Օսմանեան պատմութեան, Բ Գրաբանութեան:

Յովսէփ Ապտոյնյանեան. Ա մրց. Սղազարութեան, Բ Գերմաներէն լեզուի, Բ Թուաբանութեան, Բ Գծագրութեան:

Ա ՏԱՐԻՆՆ ԵՐԱՍԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՄԱՎ

Յովսէփ Պետրիկեան. Ա կրճագիտութեան, Ա Հայերէն լեզուի, Ա Գաղղիերէն լեզուի, Ա Գերմանե-

1 Հանրիս տեղեկայ 1888 տարուց, Թ. Բ. 3:

րեն լեզուի, Ա Սեզգիներն լեզուի, Ա Պատմութեան հին ազգաց, Ա Ազգային պատմութեան, Բ Տաճկերէն լեզուի, Բ Աշխարհագրութեան:

Պատարար Գործողուն, Ա Տաճկերէն լեզուի, Ա Նշարհագրութեան, Ա Թուարանութեան, Բ Կրօնագիտութեան, Բ Պատմութեան հին ազգաց, Բ Երկրաչափութեան:

Անտոն Գործակերան, Ա Երկրագիտութեան, Բ Պատմ. հին ազգաց, Բ Ազգային պատմութեան: Միլոսից Գույրիպուն, Բ Հայերէն լեզուի, Բ Գառ. լեզուի, Բ Գերմ. լեզուի: Ռուիսիցի Ապտառլան, Բ Թուարանութեան, Բ Գերմ. լեզուի, Բ Գծագրութեան:

Ա ՏԱՌՈՑՆ ԵՆՐԱՆՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՄՆՆ՝

Մայիտ Միշարա, Ա Կրօնագիտութեան, Ա Գառ. չիբերէն լեզուի, Ա Պատմութեան Ս. Գրքը, Ա Այրիշաքութեան, Բ Հայերէն լեզուի, Բ Տաճկերէն լեզուի, Բ Աշխարհագրութեան, Բ Ազգային պատմութեան:

Յովսէփ Գոյռանուն, Ա Հայերէն լեզուի, Ա Տաճկերէն լեզուի, Ա Ազգային պատմութեան, Բ Կրօնագիտութեան, Բ Գառչիբերէն լեզուի, Բ Պատմութեան Ս. Գրքը, Բ Այրիշաքութեան:

Յովհաննէս Միւսնուն, Ա Աշխարհագրութեան, Բ Կրօնագիտութեան, Բ Հայերէն լեզուի:

ՆԱՍՊԱՍՏԱՐԱՍՏԱՅԱՄ ԴԱՄՆՆ՝

Գեորգ Մեկերնիսան, Ա Հայերէն լեզուի, Ա Աշխարհագրութեան, Ա Պատմ. Ս. Գրքը, Ա Թուարանութեան, Բ Այրիշաքութեան:

Ներսիս Տերպաղտասարուն, Ա Այրիշաքութեան, Ա Գծագրութեան, Բ Թուարանութեան: Պրոտանթ Մարտանուն, Բ Տաճկերէն լեզուի, Բ Գառչիբերէն լեզուի, Բ Աշխարհագրութեան:

ՃԱՂՈՑՈՒ ԴԱՄՆՆ՝

Կոմիյ Ազարնան, Ա Կրօնագիտութեան, Ա Գառչիբերէն լեզուի, Բ Թուարանութեան, Բ Հայերէն լեզուի, Բ Պատմութեան Ս. Գրքը, Բ Աշխարհագրութեան, Բ Կրօնագիտութեան, Բ Գառչիբերէն լեզուի, Բ Պատմութեան Ս. Գրքը, Բ Թուարանութեան:

Անտոն Միսնանան, Ա Հայերէն լեզուի, Ա Տաճկերէն լեզուի:

Մրցանակները բաշխուելն ետեւ Գերբըմանիկ Կաթողիկոսն Տանդէր գոյնց աշակերտաց գեղեցիկ յրգօր մը խօսելով՝ որ միշտ հետամուտ ըլլան կրթութեան եւ ուսման, հասարակութեան բարի քրիստանայք ըլլան, բարեխում մէջ ապրուինք ըստ իրենց հայրնային հըր եւ հաւատարմ Տպասակք եւ Արամեան ազգես հայադէտ, հայառէր անդամք, որով միայն կ'արժանանան Միխիթարեան վարժարանի աշակերտ կոչուելու: Ասոր վրայ Տանդիսակներն մեծաւ գոհութեամբ մերիցեան, եւ աշակերտներն իրենց ծնողաց տունն արևակուեցան, որպէս զի զօրացանք՝ Սեպտեմբերին 17ին (Ն. տ.) վարժարանը վերագաւանան:

Այս տեղեկագիրը վերջապէսով կը փութանք հրատարակաւ յայտնել վարժարանին վարչութեան շնորհակալութիւնը թէ մեծարյ Նսիկին աշակերտաց խմբին այս առթիւս մէջ ցուցած եռանդեանն ու մատուցած գործակցութեանն եւ թէ երբժշտաբար արնուական արմբին ընծայած շնորհակար. օժանդակութեան համար:

Վարդապետն Տանդէսներու առթիւ մայրաքաղաքի լրագիրներէն մէկը գրած էր թէ ներկայացուցողներն այսպիսի Տանդէսներու մէջ աւելորդ նաեւ անպատշաճ ըլլան: Մինչ այս կարծիքը շունչից. մանաւանդ թէ գոտարարութեան համար օգտակար եւ հարկաւոր կը համարինք յոնիթայս տարւոյ աշակերտաց ընտիր լեզուաւ բարոյական եւ գաղափար կտրներէր սորվեցնելն ինչ անոնց հնչուեմը ճշգրտաւ, թէ արտասանութեան կերպն ու ձեւերը սորվեցնելու եւ թէ բարոյական սկզբունքներն անոնց մտաց մէջ տպւանդուաւ համար. թող՝ այն կտրներուն աշակերտաց բերանը հազար անգամ կրկնուելէն լեզուին ծանօթութեան համար եղած մեծ օգուտը: Ի դէպ յայտարարութիւն կայ թէ զգրողին առնելն մեծ Տանդիսին օրը՝ փոխանակ ձեռնարկուցիչ ճառերով միայն եւ կամ շոր միջուակ նակարաշխուեթիւն մ'ընելով՝ աշակերտներ իրենց սորվածը բազմութեան առջև ներկայացնելն, որով թէ իրենց մանկական երկնտութիւնը կը շարժաւորուի եւ թէ Տանդիսականաց եւ մանաւանդ ծնողաց, որոնց համար եւ զխնայարարք Տանդէր, համոյական զօրանք մը կ'ըլլայ: Ասոր համար ալ զարբեր վեր ամեն տեղ զգրողներուն մեծամանութիւնն այս սովորութեան հետեւած է:

ՅՅԼԵՆՅՅԼԵ

ՆՈՐԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ երգեցիք:

Թժշկական խմբի մը նորերը ըրած քննութիւնները ցուցին որ երգելն առողջութեան շատ օգտակար է: 222 երբէք զ 9—53 տարեկան, կուրծքն քննութեան ենթարկուեցաւ, եւ տեսնուեցաւ որ երբէք կուրծքն համեմատութեամբ չէրգողներուն շատ լայն կ'ըլլայ եւ երբէքն հասակին հետ անհարկ կը մեծնայ: Ասով երբէք կուրծքն աւելն ամուր կ'ըլլայ եւ թոքն առողջացոյն, եւ ասանք ալ երբէքն հասակին հետ կ'ամին: Երգելն մի միակ առաւարդէլ գեղն է թոքախտի, մի միակ միջոց կրօնք ամանն եւ զօրանալուն. եւ այս կողմանէ մարմնամարզութենէ լաւագոյն է:

Ֆիւնցընդո Նոր զնդ մը:

Գաստ ուսուցչականի Բ Գործակալը քննարկելով նոր զնդ է գտած է, զոր ինք կ'անուանէ Sulfoual, որ բիւրդանէ, անհոտ, անհամ եւ լուծանելի քիմիական բաղադրութիւն մըն է: Ասոր յատկութիւնն է՝ ոչ այնչափ առողջներն, որչափ հիւանդները քննարկել, եւ մանաւանդ Չղային հիւանդութիւնները ունեցողներն, եւ որ օգտակար բաղանջն է՝ որտի հիւանդութիւնն ունեցողները sulfonalի քննարկը զօրութիւնն ըստ պատահման գտնուեցաւ: Ըսն էլ, որուն բարբորփն սերի վախճանական սմառն էր, սխտաւ է սկզբան արբեակի ձեւեր ընել եւ քիչ մ'ետքն ալ քննացաւ: Ասոր վրայ անմիջապէս փորձուեցաւ առողջ մարդկանց՝ աւելի բժշկելու համար վրայ, եւ յետոյ հիւանդ-